

Ն Ե Ր Շ Ն Չ Ո Ւ Մ

Աղօքաբանը չբացուած՝ ես առանձին պիտի երթամ
Ճամբաներէ դեռ անծանօթ, անտառներէ լուր եւ մթին.
Պիտի անցնիմ շիրիմներէ յաւէտ լքուած յիշատակին՝
Որ անոնց մօս կը հսկէ միշտ սպասումով անդոհական:

Թերեւս հեռո՞ւն, ուր կան լիներ եւ գետակներ անդորրաւեռ,
Ցարասիի մը կեղեւին վըրայ ամուն մը կարդամ ես
Վազուց մեռած քարեկամի մը սրտակից, եւ որուն հետ
Անցած եմ օր մը երջանիկ այս ուղիէն արեւակէզ:

Կամ մոլորուն եղնիկ մ'եզերքն արահետին ստուերամած՝
Ուր վարդենի մը ծաղկազարդ պատկեր է լացուռենին,
Մօտենայ ինձ աչքերուն մէջ երկնի կապոյտը ցոլացած.

Պահ մը կարծեմ թէ վերածներ են աստուածները անցեալին.
Եւ երազներ դեռ կը տենչան հոգիիս մէջ յաւերժանալ.
Մօտիկը, հոն, մեհեան մը կայ՝ որուն ես քուրմն եմ Աերշնչեալ.

ԱՐՄԵՆ ԵՐԿՍԹ

